

Գ. Մ. ԱԼԻՄՉՈՂԻ¹ ՆՈՒՐԴԱՀԱՆԴԻՍԸ

Գաղութահայութիւնը և մասնաւորապէս հայ-
կական Փարիզը չեմ կարծեր թէ գեղարուես-
տօրէն այսքան բարձր օր մը ապրած ըլլան,
ինչպէս էր Չունիս շի երեկոն, կաւոյի ընդար-
ձակ սրահն մէջ: Այդ երկնային հաճայքը կը
պարտինք տալանդաւոր Երգահան Գ. Ալէմշա-
հին: Առաջին անգամն էր որ Ալէմշահ իր ան-
հական նուռագահանդէսը կը սարգէր և կրնանք
ըստ թէ շատ նախանձելի յաղթանակ մը տա-
րաւ արուեստի ասպարէցին մէջ՝ որուն կրնան
ցանկալ շատ մը անեւանի արուեստագէաններ իւ-
րենց փառաւոր արեւմոււքը կատարելու համար:

Հայկական և արեւելքան էին երգերը. մեր
աննման Սպէնդիարեան, կոմիտաս վարդապետ,
Ա. Տէր - Ղետոնդեան և Ալէմշահ կ'ամբողջ
Հայնէին առելի քան ճպի յայտագիրը:

Հազարէն առելի ընտիր բաղմութիւն մը հայ,
Ֆրանսացի, Բուս, Խալացի և ուրիշ ցեղեր
բանած էին ամբողջ սրահը. Առութիւնը ոգեւու-
րուած թեւերով կ'իջնէր շրմներու և սրտերու
վրան. Երբ 45 հոդինոց նուագախումը սեւեռած
կը սպասէր մողական մականին հնչեցնելու հա-
մար Տէր-Ղեւոնդէանի «Մեղա» օքերայի քայլեր-

Գը: Առաջին անգամն էր որ կը լսէինք. ան իր ընական արեւելի դոյնին տակ Ճոխ Նուագաւորում ունէր արդիական արուեստով: Յաջորդեց Ալէմ-

շահներ կը լիւելիկան գիշերները»; Փանի անդամ
որ լսած եմ այս վառ և հեշտ երեւակայութեամբ
երդը՝ աւելի համակրութիւն և գնահատանք աւ-
ելցած է մէջս. արեւելեան հոգին և զգացումը
տիրող շեշտն է երդին և էական հարազատութիւն
ունին: Սը ինքներու, ջութակիներու մեղմ թռիչքը
քաղցր պատրանք մը կու տայ ունինդիին, մա-
նաւանդ կատարեալ գործիացումը անոր զգե-
ցուցած է Եւրոպական արուեստին նրանութիւնու:

Դեւրմբնելի, պարզ և քնարային է, որով շատերուն համար թերեւս աննկատ անզած:

1. Φωτιργένη Ό. Ηλείμωσις διαποντική Φωτιστικών γυρί,
δύνατος είναι στην περιοχή της Αργολίδας από την έναρξη της
επανάστασης της Ελλάς μέχρι την ολοκλήρωση της.
Οι παλαιοί και νεότεροι ιεροί της Αργολίδας, οι οποίοι
είναι πολλοί, έχουν παρατηθεί στην περιοχή της Αργολίδας
επανάστασης της Ελλάς μέχρι την ολοκλήρωση της.

Գորգին Վեհակիկն կ'անցնի Միւլանու Երաժշտա-
նոցը, որ իօթը տարի հահեւելով իբրև երգահան՝ ըրջա-
նաւարտ կ'ըլլայ, հանդիսանալով լւաւազոյն աշակերտը
իր ղասարանին, մանաւանդ իր արեւելյիի մաս երեւա-

Երրորդ կտորը նուագահամդէսին առանցքը կը կազմէր, «Աւարայրի պատերազմի» որով Ալէմշահ կը յօրինէ գիւցազներգական հյուակապ երկ մը: Կրնանք տուանց վարանելու ըսկէ թէ Վակների հանձնարին արժանաւոր գործ մ'է: Հեղինակին մտածութեան բարձրութիւնը նախ նիւթի ընտրութեան մէջն է, երբ ինքնաբուխ հաղորդակից կ'ըլլայ մեր կրօնական-գալափառ րական անսահման մեծութեան հետ, որովհետեւ Վարդանանց պատերազմը պատմութիւնը չէ մարդկային սովորական կուիւներու, ոչ առ արու վական կատակերգութիւն մը. այլ միջազգային տրամ մ'է, խորհուրդ մը որուն մէջ լցոյս խաւարին հետ կ'ընդհարի, գաղափարը բիրտ ուժին:

Ինչ որ անմահ Եղիշէն այնքան գարեր առաջ խորապէս զգացած և աւանդած է Աւարայրի նշանակութիւնը, ուսկից հայ ազգն առած է անմահութեան կնիքը, Ալիշան թեւաւորուած իր ազգաշունչ «Պատուն Աւարայրի»ով և կամ կարմիրն Վարդանով, ահա Ալէմշահ աշխարհն կը յայանէ երածշատութեամբ համարդկային առաքինութեան ամենագեղեցիկ դրուագը, անշնառութեան մարտաքանութիւնը:

Փակիպէլի է որ Յ. Աշէմեան տաղանդաւոր
նկարիչն ալ ամբողջացներ Վարդանանց գիւ-
ցազներդութիւնը հոյակապ նկարով մը:

Թերեւս չկայ, լսեմ, աղդ մը որ գարեր առաջ այնքան մեծ գաղափարականի ծառայած ըլլայ ինչպէս հայը. Երբ զոհելով հայրենիք, հարստութիւն, տուն, ընտանիք, միշտ պատրաստ, միշտ խիզախ, դիմած է դէպի մահ, դէպի անմահութիւն: Ի՞նչ մնաց Պարսիկներու անձոռնի փիփերէն, Յազկերափ որոտընդուսս գոչումներէն: - Ափ մը փոշի: Մինչ Վարդանէն մնաց հայ աղդը և իր գարաւոր գիւցաղներգութիւնը: Շատ անգամ ազգովին ըմբոսացած էնք մեր սեւ Ճակատագլխն դէմ, ևս կը խոր-

կայութինը, և երոպական արուեստին աթրացած կառ
լորութինը շուտով աչքի կը զարնէ ուսուցիներուն,
որոնց համբաւով կը սենէին այս հայուն վերելքը,
Սլեւանէն ընտանիքով Ալէմշահ կը փոխարուէք ի
Փարիզ ուր շատ կարճ ժամանակին մէջ համակրանքի և
հիացուեկի մինուլուր կը ստեղծէ հայերու և օսարներու մէջ:
Հակառակ կեանք ծանր պայմաններն որդեն, որդէն յօրի-
նած է մեծարքէ աշխատանքներ որոնց մէջ կեանելը,
Արեւելեկն զիկրեմները, Վարդակականը,
և մանաւագուն Աշարակը Պատերազմը և լրագմաթիւ-
ներզներ արդէն նախանձելի անձնաւորութիւն մը շի-
նած են զինքը շատ կարճ ժամանակի մէջ:

Հիմ թէ մեր նահատակութեան շրջանին աւելի
մէծ եղած էնք գարեր զոհուելով Քրիստոնէական
քաղաքակրթութեան լցումին համար իբրև Պրո-
մէթեուսներ, քան Տիգրաննէրու փառաւոր շըլլ՛-
ջանին: Այս այսպիսի ազգային գանձեցն են որ
պէտք է ցոյց տանք օտարին: պէտք է, նկարիչ,
երաժիշտ, բանաստեղծ, ներշնչուին ազգային
նիւթերով և արուեստը հայ հոգիով և տարա-
գով ինքզինքը ցուցնէ աշխարհին:

Եղական զուգագիպութեալը, զոր կ'արժէ
մասնանշել Ալէցմահի նուռագահանդեսը կը կա-
տարուէր 2 Յունիսին շաբաթ երեկոյ, Տիշտ
այն օրը որ 451-ի 2 Յունիսին շաբաթ օր կը
մզուէր Աւարայրի Տակասամարտը:

Սակայն «Աւարայրի Պատերազմ»ը ունի նաև խսպառաստական շրջանը: 451-ի Զատկի արշալոյն է: Հայ բանակը Տղմուտի ափերուն վրայ իր կրօնական մեծագոյն ժամը կ'ասպիրի, կամաց կամաց երկնքի թանձր վարագոյրը կը բացուի, ջութակներու և սրինդներու և թաւջութակներու տիրաժնչելն մեղքեփով, մթնութորաը կը խորհրդաւորուի, մաքերը կը պատրաստուին, սրտերը՝ կ'ընդլայնին: Կ'արթննայ տիեզերքը երկնքի և երկրի մէջ կանդնած Ա. Եղանին առջեւ: Ահա 65 հազար քաջեր, բուլորը մէկ սիրո, մէկ հաւատք՝ կը կրկնեն իրենց զոհաբերութեան գերագոյն նույիրումը, երբ «Կիլիկիա» երգչախումբի ընկերակցութեամբ, մեղմ և երանական ներշնչումով. «Հաւասարիսկ ման մեր լինի մանու արդարոցն, և հեղումն արեան մերոյ լինի արեան սուրբ Մարտիրոսաց, և համեսցի Աստուած կամաւոր պատրապաց, և մի տացի զեկեղեցի իշր ի ձեւս հերանուաց»: Մինչ Տղմուտի միւս ափէն քուրմերու ծիսական մորիշը սրինդի ամանակով հիւսուած վայրկեան մը իր արեւելեան թրթուացումը կը լսեցնէ՝ արեւու փառաբանութեամբ: Յանկարծ փողերու սրարշաւ գնացքը կը ձեղքէ մթնոլորտն ու սրտերը: Պարսկական քայլերգը կը սկսի ուժգին թափով գալ, պահէլով միշտ ծանր ու բիրս ուժին տպաւորութիւնը: Նորէն հայ բանակը աւելի զօրեկ և կամշոտ կը հընչեցնէ «Հաւասարեցէցէ»ն որ կրօնական քայլերգի մը թափը կ'առնէ: կարծես 66 հազար սպիտակ ասպետաներ կը շարժին: Ելեկորացած է մթնոլորտը, բախումը անխուսափելի է, ահաւոր և անդիմագրելի: սրբուու կ'անցնի հոգիներէն, աչքերը կ'արտասուեն աստուածոյին յուղումով: Խառնուրդը կը բարդուի, սուրերու շաշիւնը, զենքերու շառաչը և աղեղներու

սուլումը կը թռչին գործիքէ գործիք կատարեալ նմանաձայնութեամբ:

Պարսկական գունդը հայ թափէն յաղթուած կը նահանջէ: Նորէն «Հաւասարեսցէ»ի յաղթական երգը կը բանէ բոլոր դաշտը: Եւ ապա բամբերու հրաշալիք քայլերգով մը փիղերու անձունի ժայռը կը յառաջնանայ. պարսկական երկրորդ յարձակումն է, որուն դէմ քրիստոնեայ բանակը նոյն հաւասարով և նոյն գիւցազն



q. U. UЛтим

չում. թմբուկի ահաւոր հարուածով երկնք
երկիր կը լսէն «րէ ինչպէս ինկաւ վարդանն
անգին» : Բոլոր նուագները կը դադրին եղեւ
երգական ուժեղ բռպէի մը մէջ, միայն թաւ
ջութակը խորհրդաւոր տիրութեամբ կը բռնէ
հիազարհուր մժնուրութ : Վրիսաննէից «Հաւ
ասսարեցէն» երկնք կը փոխագրուի, մեզմ և
աստուածային ներշնչումով . կը հիւսուի կաշ
մաւոր զոհին հրաշալի ողբը, զոր Օր . Իրիս
Պիւլպիւլեան ամենախոր զգացումով երգեց
խումբին հետ, իրական պլազուլն ըլլալով քաղ-
ցրախօսիկ Եղիշեկ : Իւրաքանչեւր ունկնդիր
մագնիսացած ջղայնոտութեամբ ինքն ալ կը
փոխագրուէր անորոշին սահմանները, որուն
մէջ կը նուաղէին նուագները, խումբը, տեսա-

